

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ

ԾՐԱԳԻՐ

ԴԱԴՈՒԹԱԿԱՑ ՄՇԱԿՈՅՔԻ

ԵՒ

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ

361
Հ-25

05.06.2013 38606-67

43.019



38606-67

1308-98

43.019

ՆԱԽԱԲԱՆ

Յայտնի է թէ այսօր Հ. Բ. Ը. Միութեան գործունէութեան առանցքը կը կազմեն Հայաստանի ներգաղթը եւ Գաղութահայ Մշակոյթը, մին եւ միւսը մեծագոյն սատարը ազգապահանումի, խուալ գոր կը հետապնդէ սոյն Միութիւնը:

Այս գրքոյին մէջ կ'արտագրեն այն գանազան Զեկոյցները, որոնց մէջ ամփոփուած են Միութեան Կեդր. Վարչ. Ժողովին կողմէ որդեգրուած երկու կենսական ծրագիրներ : Մին՝ գաղութահայ մատաղ սերունդին տոհմային կրթութեան մասին, հայ վարժարաններու, հայերէն դասընթացքներու եւ դասագիրքներու միջոցաւ, եւ միւսը՝ գաղութահայ երիտասարդութեան կազմակերպութեան մասին, ինքնազարգացումի եւ ազգային ծառայութեան նախապատրաստութեան միջոցներ տրամադրելով :

Ամէն հայ կը գիտակցի այդ կրկին ձեռնարկներուն աւագ կարեւորութեան, որովհետեւ համոզուած է որ օտար երկիրներու մէջ ցրուած գաղութահայութեան երկսեռ մանուկները, ինչպէս եւ երիտասարդները հայ պահելով է որ կարելի պիտի ըլլայ պահպանել մեր ազգութիւնը, որով՝ հայ դպրոցը, հայ լեզուն, հայ պատմութիւնը, հայ հայրենազիտութիւնը եւ ինչ որ հայկական է դրապէս պիտի ծառայեն այդ բարձր նպատակին :

524519-Կ. հ.

Այդ տուածումով է որ Հ. Բ. Միութիւնը գլխաւրաբար վերջին տարիներու ընթացքին լծուեցաւ մին միւսը լրացնող այդ կարեւոր գործին, կանգ չառնելով դժուարութեանց առջեւ, որոնց առաջինն է նիւթական միջոցներու նուազութիւնը: 130 վարժարաններ եւ հայերէնի դասարաններ Միութեան հովանաւորութեան տակ եւ շնորհիւ իր կրթական նախատեսքուն արդին տրւած են յոյժ բազալերական արդիւնքներ: Ասոնց առաջին գիծին վրայ կուգայ Նիկոսիոյ Մելքոնեան կրք. Հաստատութիւնը, իր երկանո ձեմարանովը, Վարժապետանոցովը եւ Արհեստանոցովը: Իսկ Երիտասարդական Միութիւնները կամ Կրտսերաց Լիկանները հետզհետէ կը համախմբուին ու կը կազմակերպուին Հ. Բ. Բ. Միութեան հովանիին ներքեւ, եւ իրենց ակումբներով, լսարաններով եւ մարզադաշտերով կը դառնան վերին աստիճանի գրաւիչ ազդակներ, մեզի ներշնչելով վաղուան համար յոյսը թէ նոր սերունդը պիտի չուծանայ, այլ ընդհակառակը պիտի պահէ ազգային դրոշմը եւ պիտի գործէ հայ ոգիսով:

Փափաքելի է անշուշտ որ Հ. Բ. Բ. Միութիւնը ի վիճակի ըլլայ կատարելագործելու եւ բազմապատկելու իր մշակութային մեռնարկները, բայց այդ բանը կախում ունի միայն իրեն տրամադրուելիք նիւթական օժանդակութիւններէն: Կասկած չիկայ որ հայ ժողովուրդը այդ կենսական նպատակներուն համար երբ-բ' չի զլանար իր առաելագոյն օժանդակութիւնը:

Բարիգ, 15 Դեկտեմբեր 1936

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳ. ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԻՒՆԸ

Եւ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ա.

Ինչպէս ասկէ առաջ քանիցս յայտարարուած էր, կեդր. Վարչ. Ժողովը գլխաւորաբար երկու ուղղութեամբ նախագծած էր արդէն Միութեանս յառաջիկայ գործունէութիւնը, մին՝ Հայաստանի ներգաղթը, ուրուն հետ սերտորէն կապուած է նաև նուպարաշէնը, իսկ միւսը՝ գաղութահայ Մշակոյթը, մասնաւորաբար Մերձաւոր Սրեւելքի բազմահոծ ու կարօտ գաղութներուն մէջ:

Այսօր ակնյայտնի է եւ հրամայական հարյ է թէ՝ օտար երկիրներու մէջ ցրուած նոր սերունդին ուժացումը արգիլելու եւ անոր ազգային զգացումը վառ պահելու գլխաւոր, եթէ ոչ միակ սաստարն է հայ մշակոյթը, իր զանազան ձեռնարկներով, եւ այս հեռատեսնկատութեամբ է որ Կեդր. Ժողովը որոշած է այսուհետեւ իր գործունէութեան կարեւորագոյն մարզը գարձնել հայ տղոց տոհմային, բարոյական եւ գործնական գաստիարակութիւնը, գաղութահայ տարրական նախակրթարաններու վերակազմութեամբը, վերին հսկողութեամբը կամ ուղղակի մասուկարարութեամբը, քանի որ անոնք մեծ մասամբ համապատասխան չեն մերազգին տիրական բազմանքին եւ ներկայ ժամանակներու պահանջներուն, մէկէ աւելի պատճառներով, բայց մանաւանդ միջոցներու անբաւականութեան ու ուսուցիչներու պակասութեան հետեւանքով:

Ուրախ ենք յայտարարելու ներկայ Զեկոյցով որ Կեդր. Վարչ. Ժողովը, իր վերջին նիստին մէջ, համա-

ձայն նախապէս քուէարկուած Ուղեգծին, որդեզրեց կրթական ծրագիր մը, զոր, տարուան մը երկար ու լուրջ ուսումնասիրութիւններէ վերջ, պատրաստած է, առ այդ իր կողքին ունենալով նախաքննիչ յատուկ Մարմին մը, որուն իրենց հեղինակաւոր մասնակցութիւնը բերած են Տօքթ. Վ. Թորգոմեան, Տեարք Լ. Բաշտլեան, Ա. Զօպանեան, Յովսէփ Գույումճեան, Մ. Ս. Դաւիթ-Բէգ, Վ. Թէքէեան, Շաւարչ Պէրպէրեան, Ա. Ինճիճեան եւ Արամ Անտոնեան: Այդ նախապատրաստական աշխատանքը մեծապէս դիւրացուցած են նաեւ, իրենց խորհուրդներով եւ թելադրութիւններով, արտասահմանի հայ ձեռնհաս անձնաւորութիւններ եւ հանրածանօթ մասնագէտներ: Այս առթիւ կազմուած է շահեկան տեղեկութեանց ընդարձակ հաւաքածոյ մը, նախատընկալ վարժարաններու վիճակացոյցներով ու պիտնէներով, ուսման ծրագիրներով, բազմազան յիշատակագիրներով, դասագիրքերու ցուցակներով, որ հաւատարմօրէն կը ներկայացնեն գաղութահայ մշակոյթի ներկայ դրութեան պատկերը:

Կեդր. Փողովը ընդունելով սոյն կրթական ծրագիրը, կը ձգտի աւելի լայն սահմանի մէջ գործադրել իր հիմնական նպատակներուն կարեւորագոյնը, ինչպէս որ Միութիւնը այնքան յաջողապէս ըրած էր պատերազմէն առաջ, Միացեալին հետ զուգընթացարար, հիմնելով եւ հոգալով 39 վարժարաններ, Կիլիկիոյ եւ Թրքահայաստանի թրքախօս, քրդախօս եւ արաբախօս վայրերու մէջ: Կրկին տիրաբար ձեռք առնելով կրթական գործը գաղութներուն մէջ, Հ. Բ. Լ. Միութիւնը կը մնայ հաւատարիմ իր կոչումին եւ կը կատարէ իր էական դերը: Անիկա գոհացում կուտայ այսպէսով վերջին տարիներս իրեն ուղղուած միահամուռ բաղձանքներուն եւ թախանձանքներուն, որոնց արձագանքը կ'ըլլար մամուլը:

Մտորեւ կը մանրամասնենք գլխաւոր գիծերը սոյն մշակութային ծրագրին, որ պիտի գործադրուի յառաջիկայ տարի, որպէս Միութեանս նոր գործունէութեան առաջին շրջանը, նախատեսելով անոր բարեփոխումը կամ ընդլայնումը, միամեայ փորձարկութենէ վերջ, լատ պարագայի եւ ըստ կարելիութեանց —

1.- Նիկոսիոյ Մելգոնեան Կրթ. Հաստատութեան մէջ Սեպտեմբերին պիտի հիմնուի Վարժապետանոցի ձիւղ մը, որուն մանկավարժական դասախոսութեանց պիտի հետեւին ուսուցչական կոչում ունեցող Միութեանս շրջանաւարտ սաները եւ ի հարկին երիտասարդ անպատրաստ ուսուցիչներ:

2.- Միութեանս սեփական եւ նպաստընկալ բոլոր նախակրթարաններուն համար պիտի պատրաստուի ուսման միօրինակ ծրագիր մը, առաւելապէս գործնական, որ տեղական օրէնքներու եւ պայմաններու պիտի պատշաճեցուի, երկրին լեզուին տալով լայն տեղ մը:

3.- Պէյրութի մէջ պիտի կազմուի Կրթական Մասնախումբ մը, որ պիտի կատարէ Սուրբիոյ եւ Լիքանանի մէջ Միութեան նպաստընկալ եւ սեփական վարժարաններուն վերատեսչութիւնը, եւ որուն հրաւիրուած են՝ Գեր. Շահէ Եպիսկ. Գասպարեան, Տեարք Մ. Տամատեան, Տօքթ. Յ. Թօփմէեան, Լ. Զէնեան եւ Բ. Եղիան, որ ծանօթ են իրենց ձեռնհասութեամբ եւ փորձառութեամբ:

4.- Այդ շրջանին համար պիտի նշանակուի նաեւ կրթական տեսուչ մը, որ պիտի տրամադրուի կազմակերպական ու վարչական գործերուն, ինչպէս նաեւ պիտի ստանձնէ հսկողութիւնը այդ վարժարաններուն:

5.- Կրթական վարկերը մասմար պիտի շարունակուին կարգ մը նպաստընկալ վարժարաններու, նախընտրաբար չքաւոր գաղութներու մէջ, որ Միութեանս մաս-

նակի հակակշխուը կամ գործակցութիւնը պիտի ընդունին : Ըստ կարելոյն կրթական վարկերը պիտի փոխարինութեան Միութեան կողմէ վարձուած ուսուցիչներով եւ դպրոցական պիտոյքներով :

6.- Առ ի փորձ, մէկ տարուան համար, Սուրիոյ մէջ քանի մը Նախակրթարաններու վարչութիւնը ուղղակի Հ. Բ. Բ. Միութիւնը ինք պիտի ստանձնէ, մինչեւ որ ի վիճակի ըլլայ տիպար վարժարաններ հիմնելու Մերձ . Արեւելքի մէջ :

7.- Անհրաժեշտ գատուած դպրոցական նպատակայարմար դասադիրքերու պատրաստութեան եւ տպագրութեան պիտի ձեռնարկուի, Մելգոննեան կրթական Հաստատութեան Ուսուցչական Ժողովին հսկողութեան տակ :

8.- Ամառնային արձակուրդի մանկավարժական դասախոսութիւններ, սկսելով Պէյրութէն եւ Հալէպէն, որպէս զի շրջանի ուսուցիչները համախմբուելու եւ կատարելագործուելու պատեհութիւնը ունենան :

9.- Հայերէն լեզուի եւ ազգ՝ պատմութեան դասընթացքներ, առաւելապէս եւրոպական դաշտութներու մէջ, ինչպէս որ ձեռնարկուած է Բարիզի եւ Լիոնի մէջ, օտար վարժարաններ յաճախող հայ մանուկներուն, ինչպէս նաև օտարախօս երիտասարդներուն համար :

10.- Միութեան նպաստընկալ կամ ենթակայ վարժարաններէն փայլուն կերպով շրջանաւարտ եղած եւ օժտուած ուսանողները ընտրովի պիտի ընդունուին Մելգոննեան Հաստատութեան մէջ, մասնաւորաբ Վարժապետանոցի դասախոսութեանց հետեւելու համար : Արժանաւոր երիտասարդ ուսուցիչներ, որ այդ վարժարաններուն մէջ կը պաշտօնավարեն կամ վկայեալ են Մելգոննեան Վարժապետանոցէն ու ուսուցչական ասպարէզին համար ցոյց կուտան բացառիկ ընդունա-

կութիւն, պիտի յանձնարարուին Նուպարեան Սաներու Հիմնարկութեան, որպէս զի Եւրոպայի Համալսարան ներուն մէջ կատարելագործելով իրենց մասնագիտութիւնը, կարենան արդիւնաւորապէս պաշտօնավարեն Հայաստանի կամ գաղութահայ վարժարաններու մէջ :

Սոյն կրթական ծրագրին միամեայ գործադրութեան համար սահմանուած է 4200 Անգլ. ոսկիի պիտածէ մը, որ կրնայ ընդլայնուիլ, որով և սոյն նախաձեռնական գործը կրնայ ընդարձակուիլ, եթէ կրթասէր ազգայիններ՝ գիտակցելով սոյն ազգապահպան ձեռնարկին կենսական բնոյթին, իրենց բարոյական և նիւթական օժանդակութիւնը ընծայեն, ինչպէս ժամանակին անոն երապահուէն ըրած են յօդուտ Միացեալին եւ մեր Միութեան, գնահատելով անոնց կրթանուէր օդտաշատ գործունէութիւնը :

Բարիզ, 3 Յուլիս 1933

Աղքային ողջախոհ շրջանակներու մէջ Միութեանս կողմէ որդեգրուած գաղութահայ մշակութային ծրագրին խանդավառութեամբ ողջունուիլը գոհունակութեամբ կը հաստատենք, սակայն եւ այնպէս կը դիմունք նաեւ որ թիւրիմացութեամբ ոմանք լրիւ չեն ըմբռնած այդ ծրագրին հիմնական տրամադրութիւնները, ուստի եւ հարկ կը տեսնենք հետեւեալ բացառութիւններով լուսաբանել միտքերը:

1.- Յայտնի է թէ, ինչպէս պատերազմէն առաջ, երբ Միացեալին հետ զուգընթացաբար իր կրթական գործունէութիւնը կ'ընդարձակէր, հիմնելով՝ 39 վարժարաններ՝ թրքախօս, արաբախօս եւ քրդախօս վայրերու մէջ, Հ. Բ. Լ. Միութիւնը պատերազմէն վերջն ալ կը շարունակէր կարեւոր տեղ մը տալ իր մշակութային ձեռնարկներուն, որոնց զլուխը կը գտնուէին իր բաղմաթիւ Դպրոց - Որբանոցները: Քանի որ այս վերջինները հետզհետէ կը լրացնէին իրենց ժամանակաւոր շրջանը, Միութիւնը դաղութներու աղքատիկ վարժարաններուն իր օգնութիւնը կ'աւելցնէր, կրթական վարելու դրութեամբ: Բայց այս աշխատանքը կը կատարուէր առանց վերջնական ուղեղիծի մը, որբախնամ գործը ըլլալով այլապէս բարդ ու ծանրահոգ, իսկ նախատընկալ վարժարանները Միութեանս անմիջական հսկողութեան տակ չի գտնուելով:

2.- Փորձը ցոյց տուաւ որ տրամադրուած այդ օգնութեամբ գործերը շատ աւելի դրական եւ ըստ ամե-

նայնի բաղձալի արդիւնքներ պիտի տային, եթէ դաստիարակչական հոգը ուղղակի Միութիւնը ինք ստանձնէր, որոշ ծրագրով մը: Ուստի եւ մեզի ուղղուած դիտողութեանց եւ թելազրութեանց լոյսին տակ վերաքննելով իրաց վիճակը, յանգեցանք այն գործնական եղակացութեանց որ ամփոփուած են վերջերս որդեղուած կրթական ծրագրին մէջ:

Արդարեւ, համոզում գոյացաւ որ՝ ըստ կարելւոյն Միացեալ Ընկերութեան եւ Միութեանս նախապատերազմեան գրութիւնը կիրարկելով միայն պիտի յաջողինք մերօվասնն առաջքը առնել այն դժուարութեանց որոնց ենթարկուած են ընդհանրապէս դաղութահայ վարժարանները; Եւ պիտի կրնանք ապահովել առողջ դաստիարակութիւն մը, որպէս զի, հանդարտ մթնոլորտի մը մէջ, մատաղ միտքերը ո եւ է կերպով չի խաթարուին եւ անոնց նկարագիրը բարոյական հիմերու վրայ կերտուի մասնաւոր ինամքով:

3.- Բնական է որ այլեւս չէինք կարող թոյլ տալ որ Միութեան նպաստաւորուող վարժարաններուն մէջ Հ. Բ. Լ. Միութեան հիմնական տեսութեանց եւ մանկավարժական տարրական կանոններու հակառակ նախակրթութիւն մը չամբուի, ներսը թէ դուրսը մեր Միութեան դէմ անհամակիր եւ նոյն իսկ ապերախտ վերաբերում ցուցադրելու աստիճան: Ատենէ մը ի վեր, Միութեանս անդամներուն եւ բարեկամներուն ծանր մեղադրանքները հրաւիրած էր այդ տիսուր երեսոյթը, առանց որուն, ընդհանուր առմամբ, բիւրաւոր որբեր եւ սաներ, պատսպարեալներ եւ նպաստաւորեալներ, այսօր մեր Միութեան մէծագոյն սատարողները պիտի ըլլային, ո եւ է փոխարինութեամբ պարտահատոյց ըլլալու խղճահարութեամբ:

4.- Արդ, իր վրայ ծանրացող պատասխանատուու-

թեան գիտակցութեամբը, բնական է որ Հ. Բ. Ը. Միութիւնը, ըլլալով հանդերձ գերազանցօքն անխտրական, առաւելապէս ուղէ ապաւինիլ իր անդամներուն եւ համակիրներուն գործակցութեանը։ Եւ մանաւանդ բնական է որ ուղէ գործել հո՛ն ուր կը տիրէ կարգապահութիւն եւ համերաշխութիւն, հո՛ն ուր Միութեան հանդէպ համակրանք եւ վստահութիւն կ'արտայացուի, եւ վերջապէս նիւթական օժանդակութիւն կ'ընծայուի, անվերապահօքն։ Որովհետեւ, գաղտնիք չէ թէ, իր հիմնարկութենէն ի վեր, Միութիւնը միշտ խորշած է վէճէ եւ պայքարէ, այնպէս որ իր համերաշխասէր ուղղութեամբ նախամեծար սեպած է աշխատիլ հոն միայն ուր իր գործը կը գնահատուի եւ խոչընդոտներ չեն յարուցուիր իր քայլերուն առջեւ։

5.- Այսօր որ նպաստընկալ գաղութներն իսկ կաղմակերպուած եւ մեծ մասամբ ինքնարաւ, ու ոմանք ալ բարեկեցիկ են, շատ հասկնալի է որ Միութիւնը այլ եւս, իբրեւ մասնակցութեան բաժին, նիւթական աջակցութիւն պահանջէ գէթ ամէն անոնցմէ որ կարող են իրենց լրման դնելու անոր կրթական գանձանակին մէջ, խոստանալով ըստ պարագային կրկնապատկել կամ եռապատկել Միութեան տրամադրուած գումարները։ Համաձայն անմահ հայրեկին պատգամին, Միացեալը իր վարդարանները կը հաստատէր այն վայրերը միայն ուր տեղացիք առնուազն կրթական ծախքին կէսը կ'երաշխաւորէին իրենց միջոցներով, որով ձրիավարժութիւնը չէր քաջալերուեր եւ համագործակցութեան ողին կ'ամրապնդուէր։

6.- Ակնյայտ է նաեւ որ գաղութահայ կրթական գործին սատարելով, Հ. Բ. Ը. Միութիւնը կը տարուի էապէս աղդային տեսակէտէ, որովհետեւ համոզուած է թէ օտար երկիրներու մէջ կաղմակերպելով տոհմային դաստիարակութիւնը, աղդապահէպանումի դրական աշխատանք մըն է մանաւանդ որ կը կատարէ։ Այդ վստա-

հութեամբ է որ կը սկսինք Մերձաւոր Արեւելքի փոքր գաղութներէն, մասնաւորապէս չքաւոր համայնքներու օգնելով, որովհետեւ անոնք շատ աւելի պէտք ունին պաշտպան ձեռքերու եւ արժանի են մեր Միութեան բարոյական եւ նիւթական օժանդակութեան։ Եւ այդ օժանդակութիւնը պիտի ըլլայ բազմազան, վարժարաններէն ոմանք ընդունելով Միութեան գեկավարութեան տակ, ոմանց վրայ կատարելով անմիջական հսկողութիւն եւ հակակլիու, եւ ըստ կարելոյն դրամական նըպաստի գործեան փոխարէն տրամադրելով ձեռնհաս եւ գիտակից ուսուցիչներ, պարզ է թէ միշտ եւ ասէտեղ փոխադարձ համաձայնութեամբ։

7.- Անշուշտ ատիկա չի նշանակեր թէ անտարբեր պիտի գանուեինք մեծ քաղաքներու կրթական գործին հանդէպ, բայց ոմանց կողմէ այդ ուղղութեամբ կատարուած գիմումները ըստ կարգի եւ յառաջիկային միայն պիտի կրնան նկատի առնուել, երբ նիւթակէս ի վիճակի ըլլանք, փորձառական վշանէ մը վերջ, բաղմահոծ գաղութներու մէջ եւս տիպար վարժարաններ հաստատել, ինչ որ, համըկ է ըսել, անբաղդատելիորէն խոշոր ծախքերու կը կարօտի։ Բայց առայժմ անհաժաշտ ստիպողականութիւն մը չի կայ, քանի որ մեծ քաղաքներու մէջ բազմաթիւ վարժարաններ գոյութիւննին արգէն, որքան ալ աղդային վարժարանները ընդհանրապէս անբաղձալի վիճակ մը ունիս և հզօր հակագեցութեանց կը կարօտին իսկապէս իրենց նպաստակին ծառայելու համար։

8.- Բաց աստի, եթէ հաւատարիմ այն ուղղութեան զոր Միութիւնը որգեղբած է առաջին օրէն, իր հայեցքներուն եւ տեսակէտներուն համաձայն կը ջանանք լարել ու վարել իր կրթական այլազան ձեռնարկները, անոնց շուրջ ամէն բանէ առաջ փնտուելով անկեղծ բարեացակամութիւն եւ արդար փոխարինութիւն, այդ բանը երբեք չի նշանակեր թէ կը բռնադա-

տենք որ մեր ծրագիրը ընդունուի անպայման։ Մի-
սթեան հոգածութիւնը պիտի ընծայենք հետզե-
տէ այն համայնքներուն որ, համոզուելով ա-
նոր աղօգուտ առաջադրութեանց, կամովին կ'ընդու-
նին մեր կրթական ծրագրին պայմանները, ինչպէս փո-
խան նպաստի տրամադրուած ուսուցիչները եւ դասա-
գիրքերը, եւ գրապէս կը գնահատեն Միութեանս բարո-
յական եւ նիւթական աջակցութիւնը իրենց վարժարա-
նին։

9.- Վերջապէս, ինչպէս անցեալին մէջ եղած է, երբ
Միացեան ու Միութիւնը կարեւոր գեր մը կը կատա-
րէին թրքահայ գաւառներու կրթական գործին մէջ,
Հ. Բ. Ը. Լ. Միութիւնը, որպէս համագլային շինարար
կազմակերպութիւն, իր մշակութային ծրագրին յաջո-
ղութեան համար իբրեւ երաշխիք կը դաւանի, արտաքին
միջամտութիւններէ զերծ ազատ գործունէութիւնը։
Այդ ուղղութեան շնորհիւ է որ Միութիւնը կրցած,
արդիւնաւորապէս գործել աւելի քան քառորդ դարէ և
վեր, ուղղակի իր վարչութեան եւ հակակորին տակ առ-
նելով իր պատասխանատուութեան տակ գտնուած բո-
լոր ձեռնարկները, ինչ որ անհրաժեշտ է կրթական մար-
զին մէջ մանաւանդ՝ ուր շատ աւելի լուրջ հսկողութեան
մը պէտքը զգալի դարձած է այսօր։

24 Հոկտեմբեր 1933

Գ.

Երկու տարի առաջ, Միութեանս կեղը. Վարչու-
թեան կողմէ որդեգրուած մշակութային գործունէու-
թեան մասին հրատարակեցինք երկու կարեւոր Զեկոյց-
ներ, առաջնոյն մէջ պարզելով ընդունուած կրթական
ծրագիրը եւ երկրորդին մէջ լուսաբանելով այդ ծրա-
գիրը, գլխաւորաբար գաղութահայ վարժարաններու
նկատմամբ։ Իսկ, վերջերս, յետ-դպրոցական դաստիա-
րակութիւնը նկատելով այդ ծրագրին լրացուցիչը, հըս-
տարակեցինք կրկին Զեկոյցներ եւս, երիտասարդական
կազմակերպութեանց մասին։

Այսօր ուրախ ենք յայտարարելու թէ այդ ուղղու-
թեամբ կատարուած հիմնական աշխատանքները հետը-
հետէ կրտան իրենց բարեյաջող արդիւնքները, որ
ըստ ամենայնի քաջալերական են։ Ամէն օր նոր սերուն-
դին դաստիարակութեան եւ հայ երիտասարդական կայ-
մակերպութեանց համար մեզի եղած խանդավառ դի-
մումները ցոյց կուտան թէ՝ գաղութահայութիւնը ի՞նչ
գուրգուրանքով եւ ի՞նչ վստահութեամբ կը փափաքի
որ աղղապահպանումի այդ երկու կենսական մարզերուն
մէջ Հ. Բ. Ը. Լ. Միութիւնը վճռականորէն կատարէ իր
բարերար դերը։

Կակնկալէինք բնականաբար որ մեր կրթական գոր-
ծունէութիւնը անխարօրէն գնահատուէր, քանի որ,
հիմնուելով մեր երեսնամեայ փորձառութեան վրայ եւ
այն արդիւնքներուն զոր Միացեալին հետ պատերազմէն
առաջ կրցեր էինք ձեռք բերել, այդ գժուարին գործը

Կիտակցօրէն ձեռք կ'առնէինք :

Եթէ ստուգիւ մեր կրկին ծրագիրները գաղղութներու մէջ առհասարակ ողջունուեցան խանդավառութեամբ եւ դտան լայն համակրանք, ցաւալի է սակայն հաստատել որ դտնուեցան դժուճներ ալ, մասնաւրապէս անոնք որ Միութեանս նպաստաւրած եւ հովանաւրած վարժարաններուն մէջ ըստ առաջնոյն պիտի չի կարենային ազատ ասպարէց դտնել եւ սանձարձակօրէն գործել :

Զարմացմամբ տեսանք որ գտնուեցան նոյն իսկ
Հոգաբարձութիւններ, բարեբախտաբար սակաւաթիւ,
որ չի կրցան լրիւ ըմբոնել եւ գնահատել մեր կրթական
ծրագրին դիմաւոր պայմանը, այսինքն Միութեանս
գործակցութեան եւ հսկողութեան տրամաբանական ի-
րաւունքը, պահանջ դնելով որ մեր կրթական վարկերը
տրամադրենք առանց պայմանի, այսինքն պիտունէի կայ-
մութեան եւ ուսուցիչներու ընտրութեան մէջ գեր չու-
նենալով։ Եթէ սակայն դժբախտաբար անձնական կամ
հատուածական տեսակէտները տեղ տեղ աւելի տիրական
ըսլային, եւ երբեմն ալ ազգային իշխանութեանց կող-
մէ գէշ հասկցուած արժանապատուութեան մը հարցը
չի յարուցուէր որոշ ազգեցութիւններու տակ, գոնէ այս
վերջինները, ի շահ տոհմային առողջ դաստիարակու-
թեան, իրենք իսկ ինդրամատոյց պիտի ըսլային, ան-
վերապահօքէն համոզում գոյացնելով որ Հ. Բ. Լ. Մի-
ութեան դրական գործակցութիւնը իր անվիճելի օգուտ-
ները կունենայ ո՛չ միայն նիւթապէս, այլ եւ բարոյա-
պէս :

Սակայն եւ այնպէս , պահանջը այնքան մէծ էր , որ
բնականաբար նախապատութիւնը տուինք անոնց որ
ըստ ամենայնի արժանաւորագոյն էին եւ Միութեանն
կրթական ծրագրին առաւելութիւնները ըմբռնելու չափ
անկողմնակալ եւ գործնական ողի ունեցան : Եւ լնդ-
հանրապէս նպաստընկալ վարժարաններու վարիչները ,
մանաւանդ փոքր եւ չքաւոր համայնքներու մէջ , այն-

քան համեստ են եւ գիտակից իրենց անբաւականութեան, որ մինչեւ իսկ չեն դադրիթ խնդրելէ որ իրենց վարժարանին հոգն ու ղեկը բոլորովին Միութիւնս ստանձնէ: Փաստերը չեն պակսիր հաստատելու թէ բազմաթիւ վարժարաններ պիտի դադրէին, եթէ Միութեան օժանդակութիւնը ապահովելու յստակատեսութիւնը չունենային:

Կրթական ծրագրին մէջ նախատեսած էնք որ մեր
Միութիւնը հետզհետէ ախպար վարժարաններ պիտի
հաստատէ Մերձ. Արեւելքի մէջ: Արդէն այդ ուղղու-
թեամբ քայլեր սկսանք առնել, այնպէս որ քիչ ատենէն,
փոխանակ մեծ թիւով վարժարաններու փոքր նպաստներ
յատկացնելու, հետզհետէ սակաւաթիւ, բայց իսկապէս
տիպար վարժարաններ պիտի հաստատենք, կիսովին
երկրորդական՝ մեծ ոստաններու մէջ, իսկ տարրական
նախակրթարան՝ փոքր համայնքներու մէջ: Այդ պարա-
գային, այլեւս բոլորովին զերծ պիտի ըլլանք այն ամէն
դժուարութիւններէն որ տեղ տեղ կը յարուցուին, Մի-
ութեանս կրթական ծրագիրը ձախողեցնելու մտայնու-
թեամբ, ի վնաս միայն եւ միայն ազգային լուրջ դաս-
տիարակութեան:

Միութեանս մշակութային մարզելրուն մէջ գնահատելի աշխատանք մը կատարեցին, Կեդր. Վարչութեան եւ Գահիրէի Շրջանակային Յանձնաժողովին վերին հրակողութեան ներքեւ, Պէյրութի եւ Սելանիկի Կրթ. Յանձնախուժքերը, Տեղ. Մասնաժողովներ, ինչպէս նաև մեր Կրթ. Քննիչները՝ Տեարք Նաթանեան, Խանիկեան եւ Բագրեանդեան:

Անցեալ տարի, Մերձ. Արեւելքի մէջ Միութեանս
սեփական եւ հովանաւորեալ Ազգ. Վարժարաններուն
եւ ֆրանսայի մէջ հայերէնի դասարաններուն թիւը
յանդեցաւ 130ի, որոնցմէ շատերուն (առաւելապէս
Պուլկարիոյ մէջ) կրթ. վարկերը փոխարինեցինք Մի-
ութեան կողմէ վարձուած ուսուցիչներով Դաստիարակութիւնը որ նա-



խատեսուած էր մեր Ծրագրին մէջ, որպէս դպրոցական օժանդակութեան համար ընկալեալ սովորութիւն մը ամէն երկիրներու մէջ:

1934 - 1935 տարեշրջանին այդ նպատակաւ ծախսուածընդհանուր գումարն է Ա. Ռ. 5260: Այդ գումարին մէջ չառ աննշան բաժին մը ունին կտակադրամները: Եթէ մեր Միութեան ընծայութիւններ այդ մարզին համար, չառ աւելի լայն օժանդակութիւններ այդ մարզին համար, չառ աւելի մեծ չափով եւ թափով պիտի կազմակերպենք դպրութահայ դպրոցական գործը, համաձայն հայ ժողովութիւն լաւագոյն ձգտումներուն եւ բազմանքներուն:

Բարիգ, 8 Յունվար 1936

ՄԱՆ - 1935 - 1936 դպրոցական տարեշրջանին յօկուտ նպաստընկալ եւ հովանաւորեալ Վարժարաններու ծախսուած գումարն է Ա. Ռ. 6231: Բաց աստի, մշակութային այլ ձեռնարկներու համար ծախսուած է Անդ Ասկի 12499 :

Եթե Հայ է Պաւատ Մը Կերտել,
ՀարսագոՅ է Մաշոկ Մը Կրթել:

Գ.

Միութեան Վարիչ - Պատուիրակը 9 Սեպտեմբեր 1931ին յիշատակագիր մը ներկայացուցած էր Կեդր. Վարչ. Ժողովին, գլխաւորաբար Միութեան կրթական գործունէութեան մասին, եւ իր առաջարկին վրայ ձեռարկուած է լուրջ ուսումնասիրութեան մը, որ յանդած է այն վճռական եղբակացութեանց, որ ամփոփուեցան վերողեալ գլուխներուն մէջ: Այդ յիշատակագրին նախարանն է հետեւեալ հատուածը.

Երբ նուպարաշխնի հայրենաշխն ծրագրին հետ զուգընթացաբար, Յունաստանի զաղթականներու ներգաղթին եւ Սուրեյոյ գաղթականներու տեղաւորման դրական ծրագիրը կը գործադրուի այլեւս, որպէս մեր սիրելի Միութեան ազգօգուտ երկու հսկայ ձեռնարկները որ անոր փառքը աւելցնելու պիտի ծառայեն, կարելի չէ որ այսուհետեւ մեր ուշադրութիւնը աւելի լարուած կերպով չի կեզրոնացնենք մեր հետապնդած նպատակներուն դիմաւորագոյնին, ազգային մշակոյթին վրայ, որուն այլազան ձեռնարկները արդէն նախատեսնեցինք մեր յառաջիկայ գործունէութեան Ուղեղիծին մէջ (*):

Աւելորդ իսկ է ըսել որ ազգապահպանումի իսէաւլին, որ մեղ կ'ողեւորէ մեր տեսութեանց եւ աշխատութեանց մէջ, ամէնչն կարեւոր եւ ամէնչն հիմնական

(*) 1931ին հրատարակուած է Կեդր. Վարչ. Ժողովին Ուղեղիծը, օրուան Նախադահ Տ. Գալուստ Կիւլպէնկեանի Յայտարարութեամբը եւ Վարիչ - Պատուիրակ Տ. Վահան Մալէզեանի Ծրագիր - Բացատրակիրովը:

միջոցն է հայ մշակոյթը որուն շնորհիւ միայն հնարաւոր պիտի ըլլայ թումբ կանգնել օտարութեան մէջ ցրուած բիւրաւոր գաղթականներու ուժացումին եւ այւլասերումին դէմ: Արդարեւ չի կայ գործ մը որ հայ ժողովուրդին սիրտին աւելի մօտիկ ըլլայ, որ անոր զարաւոր աւանդութեանց եւ գերազանց նախասիրութեանց աւելի համաձայն ըլլայ քան զպրոցը, մայրենի լեզուն, տոհմային դաստիրակութիւնը, իր բոլոր մարզերուն մէջ, որովհետեւ ամէն հայ, ինչ դաւանանքի եւ հոսանքի ալ պատկանի, անվարան եւ անխտիր կը արամադրէ իր բարոյական եւ նիւթական օժանդակութիւնը հայլ հայ պահելու, հայութիւնը բարձրացնելու ծառայող կը թական ձեռնարկներուն: Նոյնպէս, լուրջ քննադատութեանց հիմնակէտը ուրիշ բան չէ բայց եթէ մեղադրանք որ Միութիւնը իր ուժերը կը սպառէ որբերու եւ զաղթականներու այլազան օգնութեամբ, երկրորդ գիծիվրայ պահելով իր կրթական գործունէութիւնը, որ սակայն, պատերազմէն առաջ, այնքան փայլուն արդինաւորութեամբ մը պսակած էր իր վրայ դրուած յոյսերը: Միւս կողմէ, պիտի բաւէր նկատի ունենալ որ ժամանակէ մը ի վեր մեզի ուղղուած դիմումները գլխաւորաբար դըպարոցական վարկի խնդրանքներ են, որովհետեւ, ինչպէս որ մեր ցեղին մասնայատուկ մէկ առաքինութիւնն է որ դարերէ ի վեր իր գոյութեան իսկ էական ազդակը եղած է, երբ գաղթականները տեղ մը կը համախմբուին իրենց առաջին մտածումը կ'ըլլայ վրանի մը տակ կամ եկեղեցին բակը դպրոց մը հաստատել, որպէս զի իրենց զաւակները նախ եւ աաջ իրենց մայրենի լեզուն սորվին եւ իրենց ազգային զգացումը վառ պահուի:

Այս նկատումներով էր որ Կեդր. Վարչ. Ժողովի որդեգրած Ուղեգիծին կցուած Ծրագրին մէջ հետեւեալ տողերով կ'արտայայտէի Միութեանս հիմնադիրներուն եւ ղեկավարներուն բարձր մտածումը, տոհմային դաստիրակութեան կենսական գործին նկատմամբ:

«Ասոնց (ազգային եւ էապէս ազգասիրական ձեռնարկներուն) առաջին գիծին վրայ կուգայ ազգային մշակոյթը, իր ամենալայն ըմբռնումով, որովհետեւ մասնաւորապէս գաղութիւններու մէջ անիկա զլիսաւոր, եթէ ոչ միակ սատարն է գաղութահայութիւնը հայ պահելու, թոյլ չի տալով որ օտարութեան մէջ ուժանայ ազգային զգացումը: Հայերէն լեզուի, ազգային պատմութեան, հայ կեանքի ամենազգի արտայայտութիւններովն է որ պիտի կրնանք ազգային շունչ ներարկել եւ հայ ողին պահպանել գաղութիւններուն մէջ, առաջքն առնելով անխուսափելի այլասերումին եւ ուժացումին, որ իրապէս կը սպառնան հայ բազմահոծ զանգուածներուն, ակնյայնի ըլլալով որ առանց ուժգին հակազդեցութեան անոնք պիտի օտարանան մէկ-երկու սերունդէ վերջ: Այդ մտահոգութեամբ եւ իր կոչումին խոր գիտակցութեամբն է որ մեր Միութիւնը, որ արդէն վերջին տարիներու ընթացքին վերսկսաւ կրթական մարզին մէջ կատարել իր հեղինակաւոր վերը, սատարելով 80ի չափ վարժարաններու, դիմաւորաբար Սուրբոյ, Յունաստանի եւ Պուլկարիոյ մէջ, եւ քանի մը տեղեր կազմակերպելով ձրի գասախօսութիւններ, որոշած է ասկէ վերջ նախասիրաբար իր մասնաւոր ուշադրութեան առարկայ գարճնել այդ հիմնական մարզը».

«Բայտ այնմ բացի Նիկոսիոյ Մելլոննեան Կրթական Հաստատութենէն, Պէյրութի Քէլէկեան եւ Միսուան Որբանոցներէն, ու Ալեքսանտրէթի Նուպարեան Վարժարանէն, որ Միութեանս կրթական սեփական Հաստատութիւններն են, եւ այն նպաստընկալ Վարժարաններէն որ իրենց գոյութիւնը կը պարտին Միութեանս կանոնաւոր օժանդակութեան, պիտի չանանք ոչ միայն այդ օգնութիւնը աւելցնել, որովհետեւ տեղ տեղ թերի եւ անբաւական է, այլ եւ ուրիշ Գաղթ. Վարժարաններու եւս լայնօրէն յատկացնել մէր կրթական վարկերը,

որովհետեւ համոզուած ենք որ ատիկա պիտի ըլլայ ա-
մէն Հայու սիրտին խօսող դրական ծառայութիւն մը :
Յաճախ խնդիր եղած է այդպիսի նպաստընկալ Վար-
ժարանները, եւ գէթ ատոնց մէկ մասը, Միութեանս
հովանիին տակ առնել, անոնք ենթարկելով մէր հակա-
կըմին . ատիկա անչուշտ գեղեցիկ ձեռնարկ մըն է, որ
սակայն ունի իր դժուարութիւնները, որոնց յաղթելու
համար չի բաւեր յաճախ մէր բարի կամեցողութիւնը :
Սակայն, պիտի հետամտինք այդ Վարժարաններուն
կազմ աւելի սերտացնել մէր Միութեան հետ եւ, աւելի
մօտէն կատարելով մէր հակակչուը, անոնց պարտադրել
ուսումնական միաձեւ ծրադիր մը, որուն պատրաստու-
թիւնը պիտի յանձնենք մասնագէտներու եւ գործադրու-
թիւնը Կրթական Յանձնախումբի մը, անոր պաշտօն
տալով Միութեանս սեփական եւ նպաստընկալ կրթա-
րաններուն վերին հսկողութիւնը կատարել, թոյլ չի տա-
լով որ անոնք շեղին իրենց կոչումէն եւ ո եւ է կերպով
ո եւ իցէ կուսակցական բրոբականտ խաթարէ աշա-
կերտութեան մատղաշ միտքերը :»

ԾԱՆ - Գաղթական համայնքներու յատուկ Նախա-
կրթարաններու եւ մասնաւորաբար Հ. Բ. Բ. Միութեան
սեփական եւ նպաստընկալ Վարժարաններուն համար
հրատարակած ենք Ուսման Ծրագիր մը, զոր սիրայօժար
կը տրամադրենք փափաքողներուն :

ԵՐԵԿ ՄԻԱՑԵԱԼՆ, ԱՅՍՈՐ ՄԻՈՒԹԵԱՆ
ՀԱՅՈՒՆ ԿԸ ԶԱՄՐԵ ՀԱՅՈՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ :

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳ. ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ

Ժամանակը եկած է որ մէր Միութիւնը լրջօրէն
զրադուի նաեւ հայ երիտասարդութեամբ, որովհետեւ
մանաւանդ արտասահմանի մէջ անկէ կախեալ է գաղու-
թահայութեան ապագան, եւ նոյն իսկ ներկան :

Այսօր կը տեսնենք որ քաղաքակիրթ երկիրներու
մէջ բացառիկ կարեւորութիւն կ'ընծայեն երիտասարդ-
ներուն, եւ, մասնաւոր հոգ տանելով անոնց զարգաց-
ման եւ կազմակերպման, կը ջանան հետապնդել իրենց
ազգային իտէալները, որ երէկուան ըմբռնումներէն
դէպի արդիական ձգտումները կ'արտայայտուին ամէն
օր նշանակելի սստումներով :

Պէտք է խոստովանինք թէ մէր մէջ ընդհակառակը
նորահաս սերունդը գրեթէ իր բախտին ձգուած է, ա-
ռանց նեցուկի եւ առաջնորդի, այնպէս որ անջրաբետ մը
կը բաժնէ երիտասարդները երէցներէն : Ու երբ հին սե-
րունդը տոհմային աւանդութիւններով եւ անցեալին
յիշատակներով տողորուած ամբողջութիւն մը կը ներ-
կայացնէ տակաւին եւ կը մնայ պատնէշին վրայ, ո՛ր-
քան ալ տակաւ անօսրացած եւ յոդնած, միւս կողմէն
երիտասարդները, հեռի իրենց ճամբան դտած եւ հա-
ւաքականութիւն մը կազմած ըլլալէ, իրենց խարխա-
փումներով ու սայթաքումներով, իրենց արդիամոլ ու

ոչ նուաղ նիւթապաշտ ձկտումներով, կը ներկայացնեն խառնաշփոթ պատկեր մը, անտրամագիր եւ անպատրաստ լեցնելու պարապները որ հետզհետէ կը մէծնան:

Պատերազմի, տարագրութեան եւ որբութեան եղերական շրջաններէն վերջ, ու մասնաւորապէս արտադալիքի անգոհալի թուականէն ասդին, օտար հողերու վրայ աստանդական, եթէ հայ երիտասարդութիւնը օտարացումի զօրաւոր ազգակներուն կրցած է դիմադրել ըսկ, սակայն եւ այնպէս այլասերումի խաթարլչ նուրդութութիւններէն տակաւ կը յաղթահարուի, ասաց որ ազգավոր հոգ տարուի իր գիտակցութիւնը եւ արժանապատութիւնը ոշակուլու, եւ իր վազուան դմրին ու ուղարտակասութեան լլջօրէս պատրաստելու լուքը: Ու ուսացուսր, այլասսլուսր այդ վտասգը կը սպասէը ուսաւասայ սպասւասէ որէպէ որբարաւաս որ կը սասւարացաս այդ շաստաւակ շարքարը, ու որ, ասաց ըստասրքը, դուրսը սայցած, անսաստուի կը լան դարանակալ գործութեաց, ենթարկուելով մինչեւ ըսկ հիւանդութիւններու:

Ա՞վ չի տեսներ վտանգը, եւ սակայն ի՞նչ կ'ընենք արգիելու համար մեր ազգին այդ ծաղիկներուն սպասացող վտանգը:

Կը տեսնենք, քիչ մը ամէն տեղ, նոյն պատկերը, նոյն երեւոյթը, կը տեսնենք մեր երիտասարդները, որ, գպլոցի գրասեղաններէն սկսեալ, կը տարուերին հակագիր ազգեցութեանց միջեւ, եւ անոնք որ այլամերժ անտարբերութեան մը մէջ չեն ստուերածուիր կամովին, հետզհետէ մոռնաւաւ համար իրենց լեզուն եւ մինչեւ անդամ իրենց ծագումը ուրանալու համար, անոնք կը տարուին յորձանքներէն, ամուլ աշխատանքներու մէջ սպառելով իրենց կորովն ու յաճախ խաթարելով իրենց նկարագիրը, եւ երբեմն բարոյականն իսկ: Ահա՛ թէ ինչով կը բացատրուի այն ժիտական կեցուածքը

որոր ընդհանրապէս ցոյց կուտայ ներկայ անկազմակերպ երիտասարդութիւնը, որ իր տգիտութեամբը կամ անտարբերութեամբը կը վարժուի մեր ազգային սրբութեանց եւ աւանդութեանց դէմ յարգանք չունենալ, եւ երբեմն կը մզուի իսկ, ծայրայեղութեամբ, չին սերունդին շինածը քանդել, առանց կարենալ անիկա փոխարժինելու արդիական եւ դրական լաւագոյն կառուցուածքով մը:

Դասն փորձառութիւնը հաստատած է որ Հայկական Բարեկ: Ըստու Սիոնիկիւնը, աղքտներու խուժումին հետ, աճապարած է միշտ կարելի եղածին շափ մեծ թիւով որբեր ազատել բանութեան եւ մահուան ճիրաններէն, տարիներով պահած, գաստիարակած, ինքնաբաւ դարձուցած է հազարաւորներ, իր բազմաթիւ որբանոցներուն, արհեստանոցներուն եւ կայաններուն սէջ, ու շտա աւելի մեծ թիւով մանուկներու եւ պատանիներու տոհմային դաստիարակութեան գործին ալ լծուած է, միշտ օրին, սիպողականութեան համաձայն, առանց կարենալ շարունակելու իր սկսած մեծ գործը որբանոցներէն եւ գործոցներէն գուրս ալ: Այդ գործը շատ ընդգարձակ էր, ծանրահոգ եւ բազմածախս: Աւ Բարեկործականը իր մեծագոյն պարտականութիւնը կատարած կը նկատէր, երբ իր հովանիին ներքեւ պատսպարուած ու կրթուած սերունդը ազգին կը յանձնէր, մեծ թիւով, քիչ շատ պատրաստուած իր հացը ճարելու եւ բոյն մը կազմելու: Անիկա չէր կրցած իր բազմահազար սաները պահել իր մշտական հողածութեան եւ պաշտպանութեան տակ, անոնք կեանքի պայքարին մէջ եւս թրծելու համար այն առողջ եւ իրատես ուղղութեամբ որուն չնորդիւ հայ իրականութեան մէջ իրեն վերապահուած դերը պիտի կատարէր գիտակցօրէն: Մինչդեռ Նիր հսթ Ռըլիքը, կոթնած իր միլիոններուն, յետակային ալ իր անմիջական հսկողութեան տակ կրցաւ ժամանակ մը

պահել իր սաներուն մէկ մասը, անոնց առաջին քայլերուն հետեւելով կեանքի փշոտ ճամբաներուն վրայ, թոյլ չի տալով որ անոնք մոլորին եւ ի չարն գործածեն միամտօրէն ինչ որ շահած էին տարիներու ընթացքին:

Եթէ Հ. Բ. Ը. Միութիւնը, ինչպէս կ'ակնկալուէր, կարենար ձերբազատուիլ օգնութեան անվերջ ձեռնարկներէն որ անդադար կը քամէին իր ուժերը, երկար տարիներ իր հայրական հողատարութիւնը վայելած հազարաւոր որբեր եւ սաներ պիտի չի ներկայացնէին այսօր այն աժգոյն պատկերը որ վազուան համար չի ներշնչեր սրտապնդող յոյսեր: Անոնք ինքնարերաբար պիտի կազմէին, իրենց ազնիւ բնազդներուն եւ զգացումներու հետեւելով, Հ. Բ. Ը. Միութիւն կրտսերներու լեզունը, որ պիտի ըլլար պահեստի բանրակ մը, վազուան մեծագոյն նեցուկը այս համազդային ընտանիքին՝ որուն որդեպիր զաւակները ըլլալին պիտի չի մոռնային այսքան շուտ: Ու ազգային արժանապատութիւն զգացումով մը, անոնք բարձրօրէն պարտահատոյց պիտի դիտնային ըլլալ դէպի այն մեծ կազմակերպութիւնը որուն այնքան պարտքեր ունէին հատուցանելիք . . . :

Այս մասին վերջին տարիներու ընթացքին դիտողութիւններ եւ առաջարկներ կ'ուղղուէին մեր Միութիւն: Տիրող կարծիքն է որ անիկա այլեւս գոհանալու չի իր կրթական սեղմ ծրագրով, որ նախաշրջանի անձուկ զործունէութիւն մը միայն կ'ընդգրկէ, այլ պէտք է որ այսուհետեւ ընդգրկէ նաև յետ-դպրոցական դաստիարակութիւն գործնական ծրագիր մը, գաղութահայ երիտասարդութեան բարոյական եւ մտաւոր զարգացման ծառայող ձեռնարկներով: Բարեբախտ զուգաղիպութեամբ մը, հետզհետէ երիտասարդական լուրջ խմբակցութիւններ եւս այդ ողիով դիմումներ կ'ընեն Հ. Բ. Ը. Միութիւն, անոր խաղաղ հովանիքն ներքեւ համախմբուելու եւ կազմակերպուելու առաջադրութեամբ:

Ակնյայտնի է որ անոնք գաղութիները պառակտող հակամարտ պայքարներէն ձանձրացած, կամաց կամաց, բնազդօրէն, կը փնտուեն կոռուան մը, պաշտպան մարմին մը, այնպիսի կազմակերպութիւն մը որ իրենք առաջնորդելու իսկական կոչումն ու կարողութիւնը ունենայ, որ ի վիճակի ըլլայ, իր բնոյլովն ու միջոցներովը, գոհացում տալու իրենց ազգ: Ճգտումներուն եւ բարոյական կարիքներուն, որ, մէկ խօսքով, տէր կանգնի իրենց, եւ իրենց առաջին քայլերը ուղղէ դէպի կատարելագործումը, որպէս զի, իրեւե մարդ էակ եւ իրեւե հայ քաղաքացի, իրենց կարգին աղդային վերանորոգման գործին նուիրուին, գիտակցաբար, ձերբազատուելով այն ամէն աղդակներէն որ կ'այլափոխեն հայ երիտասարդութեան առոյգ եւ մաքուր դիմադիծը, օտար երկիրներու մէջ:

Այս կենսական հարցը այլ եւս ընդհանուր պահանջի մը ուժգնութեամբ գրուած ըլլալով, Հ. Բ. Ը. Միութիւն ղեկավարները չին կրնար անտարբեր աչքով նայել այդ երեւոյթին: Հին սերունդը մեր աղդին ամէնէն ահաւոր գրուագները ապրած եւ անոր միութիւնը պարբետող դժբախտութեանց դէմ մաքառելէն պարտասած, երբ իրեն նեցուկ մը կը փնտոէր, յաշորդ մը, երբ կ'ափառսար որ սկսուած աղդապահապանումի գործը պիտի չի կարենար շարունակուի նոյն հաւատքով եւ նոյն թափով, երբ մեր աղդային խտէալին հետապնդումը կը պահանջէր ինքնամփոփ, իրատես եւ համերաշխ գործակցութիւնը աղէտահար ցանուցիր երիտասարդներուն, ահա՛ ասոնք, հետզհետէ սթափուելով, հետզհետէ դիտակցելով, կը սկսին ըմբոնել թէ մարդ էակը իր անձի՞ մէջ բանտարկուելով չի որ արժէք մը կը ներկայացնէ, այլ իր եսին ու համոյքին նեղ: Ոչանակէն դուրս դաւ վ: Այսօր հոգեպարար յայտնութիւն մըն է տեսնել որ ատակաւ հայ երիտասարդը կ'ըմբռնէ թէ իր նախահայ-

րելուն եւ իր նահատակներուն նուիրական կոտակները զործադրելով, այսինքն ազգին եւ հայրենիքին դրականապէս ծառայելով է որ կրնայ բարձրանալ, նոյն իսկ յաչս օտարին որ մեր մէջ հայ ցեղը եւ հայ լեզուն կը դնահատէ, որպէս պատմական ինքնուրոյն քաղաքակրթութեան ամենազեղեցիկ երեւոյթ մը:

Արդարեւ, ժամանակ է որ երիտասարդութիւնը վայելէ այլեւս մեր անկեղծ ոչը եւ գուրզուրանքը, իր բոլոր արտայայտութեանց, նախասիրութեանց եւ նախաձեռնութեանց մէջ: Ժամանակ է որ մեր անվերապահ հոգածութեամբը չնշենք արհամարհանքի, տուերածումի, մոռացումի մէջ լքուած ըլլալու այն տպաւորութիւնը որ հայ երիտասարդներու հոգին կը դառնացնէ, որ դաժանութեամբ կը համակէ երեմն իրենց խօսքն ու գործերը, մինչդեռ ժպիտն ու զուարթութիւնը պէտք էր որ ըլլար նորածիլ սերունդին յատկանիցը, մեր եղուարախտ ազգին վրայ ծաթող լաւատեսութեան ճառագայթի մը պէս:

Հ. Բ. Լ. Միութիւնը կ'ըմբռնէ օրուան պահանջը ա'յնքան աւելի համոզում ու համակրանքով, որ կը զգայ թէ պարապը զոր իր հիմնադրիները եւ դեկազարները հետզհետէ կը թողում, պէտք է լիցուի նոր սերունդին լաւագոյն ներկայացուցիչներովը, տոկորուած անոր բարձր գաղափարականովը, պատրաստուած աղդանուէր ծառայութեան, եւ գիտակից իրենցմէ ակնկալուած շինարար դատանքին:

Հապէս ազգապահպանումի իր հիմնական սեւագոյն նպատակն է որ կ'իրագործէ մեր Միութիւնը, ներկայ մտավակիչ կացութեան անմիջական դարմանը նկատելով հայ երիտասարդութեան կազմակերպումը, եւ այդ գետնին վրայ եւս իր ուղղութիւնը պատշաճեցն ելով նոր պայմաններուն: Կասկած չի կայ թէ մերինին նման քայլայուած ազգի մը համար, որ այքան մեծ կորուստնե-

րէ եւ կոտորակումներէ վերջ վերականգնումի կը կարոտի, պարզապէս կենսատու գործ մը պիտի ըլլայ զիւտակից երիտասարդները հետպհետէ բոլորել Հ. Բ. Լ. Միութեան նման համազգային կազմակերպութեան մը չուրջը: Փրկելով անոնք այլասերող ու ապազգայնացնող ազգեցութիւններէ որոնցմով ըլլապատուած են զաղութներու մէջ, պահելով անոնց հայկական գիւմարիծը մաքուր եւ անազարտ, իրենց ազատատենչ հոգիները խանդավառելով հայութեան եւ հայրենիքին սիրովն ու հաւատքովը, մեր Միութիւնը պիտի կատարէ իսկապէս ազգակերտումի գործ մը որ իր նպատակակէտն է:

Բարիկ, 22 Մայիս 1935

Հայ Երիտասարդութեան կազմակերպման ու զարգացման աշխատանքը պէտք է կատարուի յետ-դպրոցական դաստիարակութեան ընդարձակ ծրադրի մը համաձայն, որ պիտի ըլլայ Միութեան կրթական ծրագրին լրացուցիչը։ Այդ ծրագիրը կը մշակուի նախափորձերու հիման վրայ։ անիկա հիմնուած է Հ. Բ. Բ. Միութեան եւ հայ Երիտասարդութեան փոխազարձ յարաբերութեան եւ ազգանուէր համալորձակցութեան վրայ, այն բոլոր մարզերուն մէջ զոր կ'ընդպրկէ Միութիւնը։

Կենսունակ եւ նոյն իսկ կենսառու տարր մըն է Երիտասարդութիւնը, որ իրաւամք կեանք կ'ուղէ եւ շարժում։ ուստի պէտք չէ որ անոր դերը ըլլայ կրաւորական։ Ազգային եւ քաղաքացիական կրթութեան մը առողջ սկզբունքներով պատրաստուելի վերջ, անիկա պիտի ունենայ հետզհետէ իր սեփական գործունէութիւնը, որուն առաջին փորձերը պիտի կատարէ Հ. Բ. Բ. Միութեան ընդարձակ դաշտերուն վրայ, անոր շարքերուն մէջ, զոր պիտի թարմացնէ, եւ անոր ձեռնարկներուն մէջ, զոր պիտի արդիացնէ։ Եւ այն ատեն, Երեսնամեայ Քարեգործականը, որ հին ոերունդին անվերապահ յարումին եւ հրաշագործ նուիրումին կը պարտի իր յարատել գոյութիւնը եւ հիանալի բարզաւաճումը, իր մեծ գերն ու դիրքը հայ իրականութեան մէջ, Երիտասարդութեան աղուոր եւ հզօր գիմագծութեամբ առոյցած, շատ աւելի տաք ու խանդավառ Միութիւն մը

պիտի ըլլայ, միշտ հայկական ողիով, ինչպէս կ'ըսէր անոր մեծանուն հիմնադիրը Պօղոս Նուպար փաշա, բայց միշտ ալ արևմտեան միտքով, այսինքն արդիական մեթոսով ու գրական աշխատանքով գործող ազգայնական կաղմակերպութիւն մը։

Արդէն առաջին նախափորձերը քաջալերական են, ու շատ տեղեր երիտ. Միութիւնները իրենց ամբողջ կաղմով եւ ուրախութեան ցոյցերով կը սկսին յարիլ Հ. Բ. Բ. Միութեան, որովհետեւ յայտնապէս ծարաւն ունէին անոնք այլեւս լուրջ եւ անկեղծ պաշտպանի մը սիրալիր հոգածութեան, եւ մանաւանդ համահայկական դաշտի մը, ուր խաղաղ մթնոլորտի մը մէջ, նոյն իտէալով տուրուուծ ազգանէր Հայեր, ձեռք ձեռքի տուած, անխարականօրէն, աղնիւ աշխատանքի մը կրնան լծուիլ։

Ամերիկային վերջ ուր Հ. Բ. Բ. Միութեան կողքին կաղմուած կրտսերներու Լիկանները (Junior League) քանի մը տարիէ ի վեր կը գործեն, աղլային դրացումներով որ իրենց կը ներարկուին Երէցներու կողմէ, հետզհետէ մարմին կ'առնեն, Միութեան զրօշին ներքեւ Երիտասարդական Միութիւններ եւ Բարեգործականի տուններ, Սուրբիային վերջ Յունաստանի մէջ, Գահիրէէն յետոյ Մարսէլլ։

Նախակըրթաւաններէն դուրս թափուած պատանեկութիւնը, հազիւ տարրական նախակըրթութեամբ մը դաստիարակոււած, աղլային տեսակէտով կորուստ մը պիտի ըլլայ, դաղութիւններու մէջ, եթէ Երիտասարդական Միութեանց միջոցաւ չի շարունակուի անոնց դաստիարակչական - քաղաքացիական կրթութեան գործը, եթէ անոնց չի տրամադրուի հայկական միջավայրը, եթէ անոնց չի ներշնչուի տօհմային ողի, եթէ անոնց չի ներարկուին ազգային առողջ դաղափարներ, խանդավառելով անոնք մեր ցեղին պատմութեան նշանաւոր դրուադներով, մեր լեզուին ճոխ մթերքներովը, հայ

տաղանդին ու մեծութեան պանծալի փառքերովը։
Իբրեւ եզրակացութիւն, երկսեռ կրտսերներու եւ կրտսերագոյններու համախմբումի, կազմակերպութեան եւ դաստիարակութեան գործը, որպէս Հ. Բ. Ը. Միութեան ազգապահպանումի գաղափարականին անմիջական մէկ արտայայտութիւնը, անոր վարիչներուն սիրտին ամէնէն մօտիկ մէկ աշխատանքը պիտի ըլլայ։

Ատոր համար անհրաժեշտ է լուրջ ծրագրի մը պատրաստութիւնը, զոր ժամանակը պիտի հասունցնէ։ Այդ ծրագրին համաձայն, սկսելով հայաշատ կարեւորագոյն կեղծոններէն, պիտի կազմուին կրտսերներու իկաններ կամ երիտասարդական Միութիւններ, եւ անոնց կողքին Պատանեկան Ծաղկոցներ, առաջինները ի հարկին երկսեռ, իսկ վերջինները միայն նախակըթարաններու բարձրագոյն դասարաններու մանչ աշակերտներէն բաղկացած։ Այդ կազմակերպութիւնները պիտի զործեն Հ. Բ. Ը. Միութեան հովանիին ներքեւ, տեղական Մասնաժողովներու եւ զործիչներու հսկողութեամբ։ Բայ պարագային, պիտի հաստատուին նաեւ Ակումբներ, այսինքն Բարեկործականի Տուններ, որ մշտական հաւաքավայրը պիտի ըլլան կրտսերներու, եւ ուր պարբերաբար պիտի հաւաքուին նաեւ Միութեանս տեղական Մարմինները եւ անդամները։ Աւելորդ է ըսել թէ այս կարեւոր ձեռնարկին գործադրութիւնը կախում ունի առաւելապէս նիւթական միջոցներէ, որով կարելի պիտի չըլլայ մէկանց գլուխ հանել այդ զործերը, այլ տեղական եւ նիւթական կարելիութեանց սահմանին մէջ, հետզհետէ։

«Բարեկործականի Տուն» երուն մէջ, ուր պիտի հաստատուին գրադարաններ եւ ընթերցասրահներ, տեղի պիտի ունենան դասախոսութիւններ, դիմուլարաբար ազգ։ պատմութեան, հայրենագիտութեան, դրականութեան եւ գեղարուեստի մասին, ինչպէս նաեւ գիտական,

առողջապահական եւ քաղաքացիական նիւթերու շուրջ, չանտեսելով բարեկըթութեան գասերը, ի հարկին եւ պիտի կազմակերպուին հայերէնի եւ այլ դասընթացքներ, վիճաբանական ժողովներ, գեղարուեստական հանդէսներ եւ ցուցահանդէսներ։ Այդ հաւաքոյթներուն մէջ երիտասարդներ մօտէն պիտի ճանչնան Հ. Բ. Ը. Միութիւնը, պիտի սորվին անոր կեանքն ու զործերը, պիտի ընտելանան անոր գերին եւ ուղղութեան, պիտի իւրացնեն անոր ազգապահպանումի եւ հայրենաշինութեան բարձր իտէալները։

Բայց այսօրուան երիտասարդութիւնը կը փափաքի որ հաւաքումները համեմուին զօսանքի ժամանցներով ալ։ ուստի եւ անհրաժեշտ է իրենց եռանդը վաս պահել հաճելի մթնոլորտի մը մէջ, ուր զուարթութիւնը տիրէ։ Հետեւաբար երգն ու պարը եւս իրենց տեղը պիտի ունենան, եւ երգչախումբերու կազմութիւնը այլապէս իր հասպոյրը պիտի բերէ այդ Տուններուն մէջ։ Ոչ ուստի օգտակար պիտի ըլլայ տարին քանի մը անգամ Միութեան անդամներն ու կրտսերները միատեղ հաւաքել, եւ այդ կերպով ոչ միայն ապահովել գաղափարներու աղատ փոխանակութիւնը, այլ եւ ամրապնդել երկցներու եւ կրտսերներու յարաբերութիւնները փոխադարձ սիրոյ եւ զործակցութեան կապերով։

Սակայն, մտաւոր եւ բարոյական զարգացումին հետ զուգընթացաբար, բացարձակ պահանջ է նաեւ կազմակերպել երիտասարդներու Փիզիքական զարգացումը, եւ այդ բանը անհրաժեշտութիւն մը կը նկատուի միահամուռ, ոչ միայն մարմնով, այլ եւ նկարագրով ու բարոյականով առողջ եւ մաքուր սերունդ մը պատրաստելու համար։ Ուստի եւ մարմնակըթութեան պէտք է տալ շատ կարեւոր տեղ մը, սեփական կամ վարձուած մարզադաշտերու վրայ կազմակերպելով մարզական խա-

դեր, թէնիս, Փութպոլ, պասքէթ պոլ, եւն., մըցումներով եւ մըցանակներով որ անտարակոյս պիտի ստեղծեն հոգեպարար ոգեւորութիւն մը: Այդ գետնին վրայ եւս, մեր երիտասարդները, պատրաստուելով աննախապաշար ոգիով մը, իրարու պիտի եղբայրակցին աղնիւ զգացումներով, եւ ձեռք ձեռքի տուած համերաշխօրէն պիտի քալեն ազգային վեհ պարտականութեանց ճամբէն:

Աւելորդ է ըսել թէ Հ. Բ. Լ. Միութեան հովանիին ներքեւ դործող Երիտասարդական Միութիւնները պիտի չունենան քաղաքական - կուսակցական ո եւ է գործունէութիւն, բայց իրենց ներջնչուած առողջ եւ մաքուր դաստիարակութեան չնորհիւ մեր սիրելի կրտսերները պիտի պատրաստուին ըլլալու կարգապահ քաղաքացիներ իրենք հիւրընկալող երկիրներուն մէջ, եւ զոհաբերող հայորդիներ դէպի մեր վերականգնող Հայրենիքը:

Բարիգ, 4 Յունիս 1935

Հ. Բ. Լ. Միութեան ՄԱՏԵՆԱՇԱՐԸ

18 Դեկտեմբեր 1936 թուականը կրող մեր Զեկոյցով հազորգած էլնք որ որոշուած է հրատարակել Հ. Բ. Լ. Միութեան Մատենաշարը, գործնական գիտելիքներու մասին, ժողովրդական փոքր պրակներով:

Այդ առթիւ կոչ ուղղեցինք մեր մտաւորական բարեկամներուն եւ առհասարակ մասնագէտներու որ իրենց աշխատակցութիւնը ընծայեն մատենաշարի հրատարակութեանց համար:

Հրատարակուելիք առաջին գրքոյկները, որ պիտի բարձկանան փոքրադիր 32 - 48 էջերէ, խմբագրուած ժողովուրդին ամէն խաւերուն մատչելի պարզ լեզուով մը, նախընտրաբար հետեւեալ նիւթերուն պիտի նուիրուին -

1. - Տարրական առողջապահութիւնը անձին եւ ընտանիքին համար:

2. - Թոքախտին դէմ պայքարելու միջոցներ:

3. - Բարեկրութիւնը որպէս պատկեր մարդուն բարոյականին եւ նկարագրին:

4. - Գործի մէջ յաջողելու պայմանները:

5. - Տարերիք ժաղաքացիական կրութեան եւ հանրային գործունէութեան:

6. - Իրաւագիտական սկզբունքներ եւ օրէնքներու իմաստն ու արժէքը կենացին մէջ:

7. - Ուղեցոյց հայ երիտասարդին համար:

ԾԱՆ - Միութեան Մատենաշարին անդրանիկ հրատարակութիւնը պիտի ըլլայ Տ. Հրանդ Հրահանի «Հրաշագործ Միութիւն» գրքոյկը, ի պէտու հայ պատանիներու:

ՆԱԽԱԳԻԾ ԿԱՆՈՆԱԳՐԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳ. ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ

« ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ »

ԿԱԶՄ

8օդուած 1.- Հայ Երիտասարդներու կազմակերպութեան անունն է Հ. Բ. Ը. Արդութեան Կրտսերաց Լիկա Կամ Հայ Երիտասարդաց Միութիւն:

**8οικουαδ 2.- Βρήμη. Μητρούβικυν ρ Κρ φρόδες ζ. Ρ. Λ. Μητρούβικων
ην πλωνάρικην ονερρέτε, ηραφέν ανηρο μέλι κ ανηρασθαν δημιηρ, Στη η. Σωσ-
ην αθηρηρην ψηρήκην ήσακοηρούθεκων τωακ:**

80901003.- Երիտ. Միութիւնը բացառաքար կրնայ բաղկանալ երկան երիտասարդներէ, բայց ընդհանրապէս կ'ունենայ երկու առանձին բաժնանում՝ մանչերու եւ աղջիկներու:

8օդուած 4.- Երիտ. Միութիւնն չունի բաղաքական կամ կուսակցական ուեւէ ճգնում եւ զործունէութիւն:

Յօլուած 5.- երիտ. Միութիւնը կը կազմակերպուի առնուազն տասը երիտասարդներու մասնակցութեամբ, այն ամէն տեղերը ուր Հ. Բ. Ը. Միութիւնը գոյութիւն ունի:

Ծան.- Սոյն նախագիծը էապէս պիտի ծառայէ իրեւեւ հիմնական ուղղեցիծ, որով տրամադրութիւններէն ոմանք պիտի կըրնան փոփոխութեան ենթարկուիլ՝ տեղական եւ այլ բացառիկ հանգամանքներու համաձայն:

ՆՊԱՏԱԿ

Յօդուած 6.- Երիտ. Միութեան նպատակն է՝

Ա. Սատարել իր անդամներուն բարոյական, մտաւորական եւ ֆիզիքական ինքնազարգացումին, զիսաւորաբար զրական, գեղարուեստական եւ մարմնակրթական մարզերուն մէջ:

Բ. Ծանօթացնել մեր հայրենիքը, ազգային պատմութիւնը, գրականութիւնը եւ առհասարակ հայ տաղանդը անցեալին ու ներկային մէջ:

Գ. Զարգացնել նոր սերունդին մէջ ինքնազիտակցութեան, կարգապահութեան, ձեռներէցութեան, զոհորութեան եւ համագործակցութեան ոգին:

Դ. Ներշնչել հայրենասիրութեան զգացում, բաղաբացիական գիտակցութիւն եւ ազգային ժաւայութեան իտէալ:

Ե. Հետապնդել, Հ. Բ. Ը. Ա. Միութեան խողովակով, անոր ծրագրած բարձր նպատակները, այսինքն՝

1) Օժանդակել հայ ժողովուրդին եւ իր հայրենիքին մտաւոր եւ բարոյական զարգացման.

2) Օգնել անոնց նիւթական եւ տնտեսական վիճակին բարուրման.

3) Քաջալերել սոյն արդիւնքները յառաջ բերելու ժառայող ամէն ձեռնարկ եւ հրատարակութիւն:

ՄԻՋՈՑ

Յօդուած 7.- Տեղական եւ նիւթական պայմաններուն համեմատ, Երիտ. Միութիւնը կը ստեղծէ հետեւեալ միջոցները՝ իր նըպատակը գործադրելու համար:

Ա. Գրադարան-Ընթերցարան,

Բ. Գիշերային եւ կրակնօրեայ դասախոսութիւն,

Գ. Բանախոսութիւններ,

Ե. Վիճականական ժողով,

Ե. Երգչախումբ եւ նուագահանդէս,

Զ. Թատրոն եւ շարժանկար,

Է. Ցուցահանդէս,

Ը. Մարմնակրթական մարզանը,

Թ. Մրցանք եւ արշաններ:

Յօդուած 8.- Դասախոսութիւններն ու բանախոսութիւնները պիտի ըլլան գրական, գիտական, պատմական, բարոյական, առողջապահական, հասարակագիտական, գեղարվեստական եւ այլ օգտակար նիւթերու շուրջ, ընդ որս եւ բարեկրթութեան եւ քաղաքացիական դաստիարակութեան մասին:

Յօդուած 9.- Զարգացումի միջոցներուն հետ զուգընթացարար գրօսանքը իր պէսպիտութիւններովը երիտասարդներուն համար պիտի ստեղծէ իսկապէս համելի մթնոլորտ մը, ինչպէս պար, երգ եւ ընկերային խալքը:

Յօդուած 10.- Դասախոսութիւնները, ինչպէս նաև զրօսանքները, կը կազմակերպուին տեղոյն «Բարեգործականի Տան» մէջ, եւ եթէ գոյութիւն չունի, յարմար սրահի մը մէջ: Նոյնպէս մարմնակրթական մարզանքները կը կատարուին Երիտ. Միութեան կամ Լիկային սեփական կամ վարձած մարզավայրին մէջ:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԻՒՆ

Յօդուած 11.- Երիտ. Միութեան կրնան անդամացի 15 - 35 տարեկան երիտասարդներ, ամուրի կամ ամուսնացեալ, որ մաքուր բարոյական եւ ազնիւ նկարագիր ունին:

Յօդուած 12.- Թեկնածուները պէտք է գրաւոր դիմում կատարեն, եւ իրենց ընդունելութիւննը տեղի կ'ունենայ Երկու անդամներու յանձնարարութեամբ եւ Վարչ կամ Գործադիր Ժողովի վաւերացումով:

Յօդուած 13.- Մէն մի անդամ կանոնաւորապէս պարտի հատուցանել անդամական ամսավճար մը, որուն սակը կ'որոշուի Հ. Բ. Ը. Ա. Միութեան Տեղ. Մասնաժողովին եւ Երիտ. Միութեան Վարչ, Ժողովին հետ համախորհուրդ:

Յօդուած 14.- Անդամները իրենց ընդունելութեան առթիւ պարտին յատենի ժողովի ուխտել եւ ստորագրել այսպիսի խոստմնազիր մը.—

«Կը հաւատամ Հ. Բ. Ը. Ա. Միութեան հետապնդած ազգակերտումի եւ հայրենաշինութեան իտէալին, եւ այդ բարձր նպատակին սատարելը կը նկատեմ ազգասիրական վեճ զործ մը:»

«Կ'երդնում հոգեւին ժառայիլ ազգիս եւ հայրենիքիս, անկեղծօրէն սիրել Հ. Բ. Ը. Ա. Միութիւնը, վարքով եւ զործքով անձ-

ՎԱՐՉՈՒԽԻԹԻՒՆ

նաւորել անոր ուղղութիւնը, լիուլի յարգել Երիտ. Միութեան Կանոնագիրը, միշտ բարձր պահել հայ երիտասարդութեան եւ Երիտ. Միութեան վարկը, ի սպաս հրաժարիլ կուսակցական հակամարտ վկեներէ, եւ հաւատարմօրէն նուիրուիլ վրաս գրուած պարտականութեանց:

Յօդուած 15.- Ո եւ է անդամ, երբ անվայել վարմունքի մէջ գոտուի, իր խոստնազիրը չի յարգէ, առանց բանաւոր պատճառի շարունակաբար չորս անգամ բացակայի ժողովներէն, եւ կամ չորս ամսավճար չի հատուցանէ, Վարչ. Ժողովի գրաւոր ազդարարութենէն վերջ հրաժարեալ կը նկատուի, եւ այդ որոշումը կը տրուի Անդամական Ընդդ. Ժողովն կողմէ:

Յօդուած 16.- Երեւուն հինգ տարին լրացնող անդամները կը կոչուին երէց Անդամ, եւ կը մասնակցին Երիտ. Միութեան ընդհանուր գործունէութեան պատուակալ հանգամանքով, եթէ սակայն Հ. Բ. Ը. Միութեան Մասնաժիւղին գործականապէս կ'անդամակցին:

ՀԱՍՈՑԹ

Յօդուած 17.- Երիտ. Միութեան եկամուտի աղբիւներն են՝ անդամավճար, նուիրատուութիւն, հանգանակութիւն՝ այդ Միութեան շարքերուն մէջ միայն, ինչպէս նաեւ հանդէսներէ գոյացած հասոյթները:

Յօդուած 18.- Երիտ. Միութեան ծախքերը կը հոգացուին իր սեփական հասոյթներով, Անդամ. Ժողովին կողմէ ընդունուած եւ Հ. Բ. Ը. Միութեան Տեղ. Մասնաժողովին կողմէ վաւերացուած նախահաշիւի մը հիման վրայ:

Յօդուած 19.- Հստ պարագայի եւ առժամապէս, Հ. Բ. Ը. Միութիւնը տարեկան վարկ մը կը տրամադրէ Երիտ. Միութեան, մինչեւ որ ինքնարաւ դառնայ:

Յօդուած 20.- Երիտ. Միութիւնը պարտի իր հասոյթներուն մէկ մասը, որպէս Կրտսերաց լուման, յատկացնել Հ. Բ. Ը. Միութեան ընդհանուր կամ մասնաւոր ծեռնարկներուն, առ այդ որոշ զումար մը յանձնելով տեղական Մասնաժողովնն: Ամէն պարագայի մէջ, իբրեւ Կրտսեր գործակիցներու Միութիւն, պարտաւոր է օժանդակել Մասնաժողովին, հասոյթներու գոյացման համար, մասնաւորապէս իր շանքերը ի սպաս զնելով Հ. Բ. Ը. Միութեան հանդէսներու կազմակերպման եւ նուիրահաւաքութեանց առթիւ:

Յօդուած 21.- Երիտ. Միութիւնը ունի երկու մարմիններ, Անդամական ժողով եւ Վարչական ժողով:

Յօդուած 22.- Երիտ. Միութեան գերազոյն մարմինն է Անդամական ժողովը, որ կը բաղկանայ Միութեան բոլոր անդամներէն եւ կը գումարուի տարին Երկու անգամ, ընտրելու համար Վարչական ժողովը, լսելու համար այդ ժողովին համարատուութիւնը եւ վաւերացներու համար նսխահաշիւը:

Յօդուած 23.- Անդամական ժողովը կը գումարուի Վարչական ժողովին հրաւերով եւ կ'ընտրէ իր դիւանը այդ ժողովին համար: Եթէ անդամներուն առնուագն կ'ըսը ներկայ չի գտնուի առաջին նիստին, Երկրորդ նիստը օրինաւոր կը նկատուի, ի՞նչ որ ալ ըլլայ անդամներուն թիւը:

Յօդուած 24.- Անդամական ժողովին կողմէ ընտրութիւնները կը կատարուին գաղանի քուէարկութեամբ եւ որոշումներն ալ կը տրուին մեծամասնութեամբ:

Յօդուած 25.- Վարչական ժողովը կը բականայ Յ. Դ. Անդամներէ, որոնց վաւերացումը կը կատարէ Հ. Բ. Ը. Միութեան Մասնաժողովը: Այդ ժողովը կը վարէ Երիտ. Միութեան ամբողջ գործերը, ասմէջական հակուութեանը ներբեւ Հ. Բ. Ը. Միութեան Տեղ. Մասնաժողովին կամ անոր կողմէ նշանակուած Պատուիրակին, որ իբրեւ պատուակալ-պատուիրակ ներկայ կը գտնուի Անդամական եւ Վարչական ժողովներու խորհրդակցութեանց:

Յօդուած 26.- Վարչական ժողովը կ'ընտրէ նախագահ մը, Քարտուղար մը եւ Գանձապահ մը. ի հարկին կ'ընտրէ նաեւ Փոխ-նախագահ մը եւ Հաւաքի մը. միւս անդամները կ'աշխատակցին իբրեւ Խորհրդական:

Ընտ պարագայի, Վարչ. Ժողովին կողմէ կը նշանակուին նաեւ Յանձնախումբեր, ինչպէս Տնտեսական, Գիտական, Գեղարվուեստական, Մարմնակրթական, նախընտրաբար իր մէկ խորհրդական անդամին նախագահութեամբը:

Յօդուած 27.- Վարչ. Ժողովը առնուագն ամիսը մէկ անգամ նիստ կը գումարէ իր Ատենապետին հրաւերով. Կամ նախապէս որոշեալ օրը, տեղը եւ ժամըն:

Յօդուած 28.- Վարչական ժողովին պաշտօնը կը տեսէ, տարի մը, եւ պակած անդամի մը տեղ առժամապէս կ'ընտրէ անդամ մը: Այդ ժողովին անդամները միշտ վերընտրելի են:

ԶԱՆԱԶԱՆ

Յօդուած 29.- Երիտ Միութեան սկզբունքն է՝ «Միութիւնը Զօրութիւն է» եւ նշանաբանը «Միացի՛ր, Միացո՛ւր»: Այդ Միութեան բայլերգն է «Փա՛ռք Միութեան» եւ ի հարկին «Յամ Փորոտան»: Հանդէներու առթիւ, բացի Միութեան մասնաւոր խորհրդադրօշէն, կը պարզուի երկրին պետական դրօշը:

Յօդուած 30.- Հ. Բ. Ք. Միութեան նոյն շրջանի Մասնաճիւղիւրու համախոն կարգադրութեաւրը պարբերաբար կը կազմակերպուի Երիտ. Միութեան կամ Կրտսերաց Լիկայի խորհրդակցական Համաժողով մը, որուն իրբեւ պատգամաւոր կը մասնակցին Վարչական ժողովի դիւսնի անդամները՝ (Ստենապետ կամ Փոխ-Առենապետ, Առենապահ) եւ Գանձապահ):

Յօդուած 31.- Երբ նոյն վայրին մէջ՝ Հ. Բ. Ք. Միութեան Տեղ, մասնաժողովին արտօնութեամբ կազմուի նախակրթաբաններու բարձրագոյն դասարաններու աշակերտներէն բաղկացած Կրտսերագոյններու բաժին մը, մասնաւոր կոնսոնագրի մը համաձայն կը ճշգրիշուին այս վերջնոյն կազն ու յարաբերութիւնը Երիտ. Միութեան հետ:

Յօդուած 32.- Սոյն Կանոնագրին մէջ չի նախատեսուած կէտերը կը գործադրուին Հ. Բ. Ք. Միութեան Հիմնական Կանոնագրին հիման վրայ եւ կամ Տեղ. Մասնաժողովին ցուցմունքներուն համաձայն:

Յօդուած 33.- Ներկայ Կանոնագրիը կրնայ բարեփոխուիլ, Անդամական ժողովին առաջարկութեամբ, Հ. Բ. Ք. Միութեան Տեղ. Մասնաժողովին կողմէ, պայմանաւոր ու եւ է հիմնական փոփոխութիւն ենթարկուի Կեդրոն. Վարչ. ժողովի հաւանաթեան:

Յօդուած 34.- Երիտ. Միութեան լուծման պարագային, իր բոլոր գոյքերը կը յանձնուին Հ. Բ. Ք. Միութեան, Տեղ. Մասնաժողովին միջոցաւ:



ՀՀ Ազգային գրադարան



NL0218829

43. 019

